

18839

ՐԵՐԴԱԿԱՆ ԹԻՒ 1

ԹՇԱՄՄՈՒԹԻՒՆ

ԵՒ

ՀԱՇՏՈՒԹԻՒՆ

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ ԵՐԵՔ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ,

ԽԱՌՆ ԽՈՒՄԲԻ ՀԱՄԱՐ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵՑ

Հ. ԳԵՈՐԳ Վ. ՓԱՆՉԻԿԵԱՆ

ՄԽԵԼԻ. ՈՒԽԵՏԵ



ՎԻԵՆՆԱ

ՄԽԵԼԻ ԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

1932

891.99

գթ-21

896.99

գր-21

ՀԱՐ ԹԱՏՐԵՐԳԱԿԱՆ ԹԻՒ 1

413

ԹԵՎԱՄՈՒԹԻՒՆ

ԵՒ

ՀԱՅՏՈՒԹԻՒՆ

ԿԱՏԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ԵՐԵՔ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ

ԽԱՌՆ ԽՈՒՄԲԻ ՀԱՄԱՐ

ԱՇԽԱՏԱՄԻՐԵՑ

Հ. ԳԵՂՈՐԳ Վ. ՓԱՆՉԻԿԵԱՆ

ՄԽԻԹ. ՈՒԽԾԵ



ՎԻԵՆՆԱ

ՄԵԽԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

1932

3835.8 մ.

ԱՆՁԻՆՔ

ՇԻՇՄԱՆԵԱՆ ՊԵՏՐՈՍ, ՆԿՐՔԻՆ ԽՈՐՀԾՈՂա-
կան :
ՇԻՇՄԱՆԵԱՆ ԱՐԱՄ, Դաւակը :
ՇԻՇՄԱՆԵԱՆ ԱՆՏՈՆ, Կօշկակար :
ՇԻՇՄԱՆԵԱՆ ԶԱՊԷԼ, Անտոնին որդեգիբը :
ՊԵՏՐՈՍԵԱՆ ԱՐՄԷՆ, մեծ գործարանատէր :
ԽԱԶԵՐԵԱՆ ՄԻՔԱՅԻԼ, գործակատարը :
ՅԱԿՈԲԵԱՆ ԳԱԲՐԻԵԼ, ատենադպիր :
ԼԻԼԻՃԵԱՆ ԹՈՐՈՍ, Անտոնին գործալարը :
ԱՆՈՒՇԵԱՆ ՅՈՎՀԱՆՆԵԼՅ, Պետրոսին ծա-
ռան :

ՏԵՍԱՐԱՆ

Պարզ սենեակ մը . աջ կողմը կօշկակարի
սեղան, աթոռակներով եւ ձեռքի գործիք-
ներով . ձախ կողմը սեղան մը եւ մի քանի
աթոռ :

Կատակերգութեանս երեք նուազներուն
նօքաները՝ դաշնակի ընկերակցութեամբ,
կարելի է ստանալ առանձին . դիմել Մխիթ-
քավանառութեան :



21614.60

ԹՇՆԱՄՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱՇՏՈՒԹԻՒՆ

ԱՐԱՐՈՒԱՃ Ա.

ՏԵՍԻԼ Ա.

ԹՈՐՈՍ

(Կօշիկ մը զննելով զբաղած)

Սկզբնաւորութեան Ա. Երգ:

Ի՞նչո՞ւ եղայ ես կօշկակար .

Անիծեա՛լ օր որ ծընար .

Շատ դառն է գործս եւ շատ գլքուձ .

Ի՞նչպէս տանիմ այս ծանր լուծ :

Առտու կանուխ, ժամը հինգէն,

Շարժիլ չըկայ աթոռէն .

Գործէ՛, գործէ՛ մինչ ուշ գիշեր .

Նիստ ու կեր միշտ խեղճ բաներ :

Ա՛լ ես ձանձրացայ այս գործէն . Երբեք
չեմ կրնար ներել իմ ծնողքիս որ զիս կօշ-
կակար ըրէն : Ուրիշներ իշխանական կեանք

կը վարեն, իսկ մենք միշտ հոգ պիտի տանինք, կամ պիտի աշխատինք որ ուրիշներ չուցյութեամբ ապրին: (Արուակիմ վրայ կը նստի) Խայտառակութիւն է ասիկա. չատ գէշ կարգադրուած է ասիկա: (Աշխատելու կը սկսի)

ՏԵՍԻԼ Բ.

ԹՈՐՈՍ, ՅՈՎՀԱՆՆԵՍ, ԱՆՏՈՆ

ՅՈՎՀ. — (Ծառայի պաշտօնական զգեստով, կարմիր քիրով ներս կը մտնէ) Բարի լոյս. Թորոս. Ի՞նչ, արդէն գործի՞ ես սկսեր:

ԹՈՐ. — (Բարկացած) Բնականարար, մենք պէտք է որ անպատճառ աշխատինք, ապա թէ ոչ հաց չկայ: Ես քեզի պէս հանգըստաէտ կեանք չունիմ, որ առառու կանուի կարմիր քիթս պտոյտի տանիմ:

ՅՈՎՀ. — (Ծիծաղելով) Թորոս, այսօր դուն ձախ կողմէն ելեր ես: Զդուանք, գժգոհութիւն կ'ելլէ բերնէդ. եղբա՛յր, վիճակէդ միշտ գոհ եղիր, ա՛յս է էականը:

ԹՈՐ. — Ես վիճակէս գոհ ըլլա՛մ..., անշուշտ գոհ կ'ըլլայի, եթէ քեզի պէս գործ մոռնենայի. կրկէսի մէջ մաքրուած կապկի մը պէս հաղուեր ուղքուեր ես, աղուոր կ'ուտես կը խմես, լեցուն ամսական կ'առնես,

ազատ, անգործ կեանք կ'անցընես, հարկաւ վիճակէդ գոհ կը մնաս: Իսկ ես, պէտք եմ առառու կանուի, ժամը 5ին արդէն չոր աթոռակին վրայ նստիլ, մինչեւ իրիկունը ուշ ատեն բանիլ եւ ի փոխարէն ընդունիլ չնշին վարձք մը եւ ոգորմելի մնումդ մը: Ինձի նայէ, այս աշխարհիս վրայ չատ անհաւասար կերպով բաշխուած են առաւելութիւնները:

ՅՈՎՀ. — Եթէ գուն այսպէս տրտունչներով պիտի քննադատես, ես կ'ելլեմ կ'երթամ: Ասի ամենեւին իսկ բարեկամութիւն չէ, միշտ վիճակիս վրայ նախանձիլ եւ երեսս գարնել: (Երբալ կ'ուզէ)

ԹՈՐ. — (Ոտքի ելելով) Ո՛չ, սիրելի բարեկամս, զիս սխալ հասկցար. Ես քու վիճակիդ վրայ նախանձած չունիմ, բայց միայն իմ հին բարկութիւնս վրաս կու գայ, երբ կը մտածեմ որ իմ վարպետիս եղբայրը, քու Պարոն խորհրդականդ, ինչպիսի՛ կեանք կը վարէ, իսկ իմ բարի վարպետս, ամենաղաւն թշուառութեան մէջ կը գալարի: Քու վարպետդ կրնար քիչ մը օգնել իմ վարպետիս: Վարպետիս բարի կինը արտմութենէ մեռաւ եւ հիմայ իր Զապէլ աղջկան հետ յետին խեղճութեան մէջ կ'ապրի: Եթէ վարպետս

կը վարեն, իսկ մենք միշտ հոգ պիտի տառնինք, կամ պիտի աշխատինք որ ուրիշներ չուցյլութեամբ ապրին: (Աքոռակին վրայ կը նստի) Խայտառակութիւն է ասիկա. շատ գէշ կարգադրուած է ասիկա: (Աշխատելու կը սկսի)

ՏԵՍԻԼ Բ.

ԹՈՐՈՍ, ՅՈՎՃԱՆՆԵՍ, ԱՆՏՈՆ

ՅՈՎՀ. — (Ծառայի պաշտօնական զգեստով, կարմիր քիթով ներս կը մտնէ) Բարի լրյու. Թորոս. ի՞նչ, արդէն գործի՞ ես սկսեր:

ԹՈՐ. — (Բարկացած) Բնականաբար, մենք պէտք է որ անպատճառ աշխատինք, ապա թէ ոչ հաց չկայ: Ես քեզի պէս հանգըստաւէս կեանք չունիմ, որ առառու կանուխ կարմիր քիթս պտոյաժի տանիմ:

ՅՈՎՀ. — (Ծիծաղելով) Թորոս, այսօր դուն ձախ կողմէն ելեր ես: Զգուանք, դժգոհութիւն կ'ելլէ բերնէդ. եղբա՛յր, վիճակէդ միշտ գոհ եղիր, ա՛յս է էականը:

ԹՈՐ. — Ես վիճակէս գոհ ըլլա՛մ . . . , անշուշտ գոհ կ'ըլլայի, եթէ քեզի պէս գործ մունենայի. կրկէսի մէջ մաքրուած կապկի մը պէս հագուեր որքուեր ես, աղուոր կ'ուտտէս կը խմես, լեցուն ամսական կ'առնես,

ազատ, անգործ կեանք կ'անցընես, հարկաւ վիճակէդ գոհ կը մնաս: Իսկ ես, պէտք եմ առառու կանուխ, ժամը 5ին արդէն չոր աթոռակին վրայ նստիլ, մինչեւ իրիկունը ուշ ատեն բանիլ եւ ի փոխարէն ընդունիլ չնչին վարձք մը եւ ողորմելի մնումդ մը: Ինծի նայէ, այս աշխարհիս վրայ շատ անհաւասար կերպով բաշխուած են առաւելութիւնները:

ՅՈՎՀ. — Եթէ գուն այսպէս տրտունցներով պիտի քննաղատես, ես կ'ելլեմ կ'երթամ: Ասի ամենեւին իսկ բարեկամութիւն չէ, միշտ վիճակիս վրայ նախանձիլ եւ երեսս գալրնել: (Երբալ կ'ուզէ)

ԹՈՐ. — (Ոտքի ելլելով) Ո՛չ, սիրելի բարեկամս, զիս սխալ հասկցար. Ես քու վիճակիլ վրայ նախանձած չունիմ, բայց միայն իմ հին բարկութիւնս վրաս կու գայ, երբ կը մտածեմ որ իմ վարպետիս եղբայրը, քու Պարոն խորհրդականդ, ինչպիսի՛ կեանք կը վարէ, իսկ իմ բարի վարպետա, ամենաղատն թշուառութեան մէջ կը գալարի: Քու վարպետով կընար քիչ մը օգնել իմ վարպետիս: Վարպետիս բարի կինը տրտմութենէ մեռաւ եւ հիմայ իր Զապէլ աղջկան հետ յետին խեղճութեան մէջ կ'ապրի: Եթէ վարպետս

գոնէ արուեստէն հասկնար, այն ատեն բան
մը կ'ըլլար. ինքը ստիպուեցաւ իր աներոջմէ
վրան առնել այս խանութը իր ընտանիքին
գոնէ կեանքը պահպանելու համար: Գործը
ես կը դարձնեմ եւ բոլոր ըրածը ինձմէ սոր-
ված է:

ՅՈՎՀ. — Ես ամէն բան գիտեմ, թորոս,
շառ տիսուր եղելութիւն է: Քու վարպետդ
երբեմն լաւ օրեր տեսած է: Բայց մէյ մը
օտար աշխարհ երթալէն վերջը, պէտք չէր
դարձեալ հայրենիքը դառնալ: Իմ տէրս, քու
վարպետիդ եղբայրը, այն ատեն անոր բաւա-
կան մեծ գումար մը տուած էր, սակայն ա-
մէն բան սպառեց նոյն իսկ իր բոլոր ժառան-
դութիւնը:

ԹՈՐ. — (Ընդմիջելով) Այո՛, ձախորդ
ձեռնարկութիւններով կորսնցուցած է եղեր:

ՅՈՎՀ. — Այո՛, այսպէս կ'ըսեն: Եւ յե-
տոյ շատ խեղճ վիճակի մէջ հոս եկաւ եւ ու-
զեց որ իր եղբայրը զինքը դարձեալ ընդունի:

ԹՈՐ. — (Բարկացած) Այո՛, ասիկա իր
եղբօրը անհրաժեշտ պարտքն ու պարտակա-
նութիւնն էր. սակայն քովէն վանաեց երեսը
նետելով 2000 ֆր. գումար մը, եւ այն պայ-
մանով որ եթէ քաղաքին մէջ մնալ ուղէ,

ա՛յլ եւս Շիշմանեան պիտի չկոչուի, հապա
Պօղոսեան, եւ մէյ մըն ալ երբեք անոր տունը
սոք պիտի չկոխի:

ՅՈՎՀ. — Այո՛, եւ ասիկա դրաւոր կեր-
պով ստիպուեցաւ իմ պարոնիս յանձնել:
(Ծածկաբար) Եւ յետոյ քու վարպետդ աղ-
քատ կօշկակարի մը աղջկան հետ կարգուե-
ցաւ:

ԹՈՐ. — (Ընդմիջելով) Բարեբախտու-
թիւն մը եղաւ ասիկա իրեն: Վարպետիս ա-
ները քիչ յետոյ մեռաւ: Վարպետս քիչ մը
դրամ ժառանգեց եւ սկսաւ ինձի հետ աղէկ
թէ գէշ կօշկակարութիւն ընել: Գրեթէ 18
տարիէ ի վեր միասին այս խաղը կը շարու-
նակենք եւ կ'ապրինք, թէեւ խեղճ կերպով:

ՅՈՎՀ. — Ո՛հ, ցաւալի է այս:

ԹՈՐ. — Շա՛տ ցաւալի: Երկու եղբայր-
ներ, մէկը շատ հարուստ միւսը շատ աղ-
քատ. Եւ հարուստը չ'օգներ աղքատին, ա-
սիկա շատ ցաւալի, ողբալի է: (Բառնցիք
սեղմելով) Ո՛վ Աստուած իմ, եթէ կարենայի
մէյ մը մէջներնին մտնել:

ՅՈՎՀ. — Իրաւունք ունիս, թորոս. բայց
ո՞վ կընայ փոխել ասիկա: Քու վարպետդ
այնչափ հպարտ է որ երբեք չի խոնարհիր իր

գոնէ արուեստէն հասկնար, այն ատեն բան
մը կ'ըլլար. ինքը ստիպուեցաւ իր աներոջմէ
վրան առնել այս խանութը իր ընտանիքին
գոնէ կեանքը պահպանելու համար: Գործը
ես կը դարձնեմ եւ բոլոր ըրածը ինձմէ սոր-
ված է:

ՅՈՎՀ. — Ես ամէն բան գիտեմ, Թորոս,
շատ տիսուր եղելութիւն է: Քու վարպետոց
երբեմն լաւ օրեր տեսած է: Բայց մէյ մը
օտար աշխարհ երթալէն վերջը, պէտք չէր
դարձեալ հայրենիքը դառնալ: Իմ տէրս, քու
վարպետիդ եղբայրը, այն ատեն անոր բաւա-
կան մեծ գումար մը տուած էր, սակայն ա-
մէն բան սպառեց նոյն իսկ իր բոլոր ժառան-
դութիւնը:

ԹՈՐ. — (Ընդմիջելով) Այո՛, ձախորդ
ձեռնարկութիւններով կորսնցուցած է եղեր:

ՅՈՎՀ. — Այո՛, այսպէս կ'ըսեն: Եւ յե-
տոյ շատ խեղճ վիճակի մէջ հոս եկաւ եւ ու-
զեց որ իր եղբայրը վինքը դարձեալ ընդունի:

ԹՈՐ. — (Բարկացած) Այո՛, ասիկա իր
եղբօրը անհրաժեշտ պարտքն ու պարտակա-
նութիւնն էր. սակայն քովէն վոնտեց երեսը
նետելով 2000 ֆր. գումար մը, եւ այն պայ-
մանով որ եթէ քաղաքին մէջ մնալ ուղէ,

ա՛յլ եւս Շիշմանեան պիտի չկոչուի, հապա
Պօղոսեան, եւ մէյ մըն ալ երբեք անոր տունը
ոտք պիտի չկոխէ:

ՅՈՎՀ. — Այո՛, եւ ասիկա դրաւոր կեր-
պով ստիպուեցաւ իմ պարոնիս յանձնել:
(Ծածկաբար) Եւ յետոյ քու վարպետի աղ-
քամ կօշկակարի մը աղջկան հետ կարգուե-
ցաւ:

ԹՈՐ. — (Ընդմիջելով) Բարեբախտու-
թիւն մը եղաւ ասիկա իրեն: Վարպետիս ա-
ները քիչ յետոյ մեռաւ: Վարպետս քիչ մը
դրամ ժառանգեց եւ սկսաւ ինձի հետ աղէկ
թէ գէշ կօշկակարութիւն ընել: Գրեթէ 18
տարիէ ի վեր միասին այս խաղը կը շարու-
նակենք եւ կ'ապրինք, թէեւ խեղճ կերպով:

ՅՈՎՀ. — Ո՞չ, ցաւալի է այս:

ԹՈՐ. — Շա՞տ ցաւալի: Երկու եղբայր-
ներ, մէկը շատ հարուստ միւսը շատ աղ-
քամ. եւ հարուստը չ'օգներ աղքատին, ա-
սիկա շատ ցաւալի, ողբալի է: (Բռունցքը
սեղմիջով) Ո՞վ Աստուած իմ, եթէ կարենայի
մէյ մը մէջերնին մտնել:

ՅՈՎՀ. — Իրաւունք ունիս, Թորոս. բայց
ո՞վ կընայ փոխել ասիկա: Քու վարպետոց
այնչափ հապարտ է որ երբեք չի խոնարհիր իր

եղբօր առջեւ . կը նախընտրէ թշուառութեան
մէջ գործը չարունակել :

ԹՈՐ . — Ճիշդ ալ այսպէս կ'ընէ . մէնք
մուրացկանութիւն չենք ըներ եւ անօթի ալ
չենք մնար . եւ եթէ երբեմն ալ մեր ճակա-
տագրին դէմ տրանջենք , այն ալ մեր տոչո-
րած սիրտը զովացնելու համար է :

ՅՈՎՀ . — Ճիշդ է , պէտք չէք յուսահա-
տել , ո'վ գիտէ , ի'նչ կ'ըլլայ , ի'նչ չ'ըլլար :
(Ծածկաբար) Ինծի նայէ՛ , օրիորդ Զապէլ
Հո՞ս է :

ԹՈՐ . — Ի՞նչ , դարձեալ բա՞ն մը ունիս :

ՅՈՎՀ . — (Գրպանէն վարդագոյն նամակ
մը հանելով) Օհօ՛ , նամա՞կ մը , նայէ՛ ,
նայէ՛ :

ԹՈՐ . — Ո՞հ , Պարոն Արամ ի՞նչպէս կը
համարձակի մեր Զապէլին մօտենալ . կարելի
չէ երբեք այսպիսի բան մը : Ո'վ Աստուած
իմ , եթէ վարպետս գիտնայ որ Զապէլ իր
ատելի եղբօր զաւկին համակրած է , մէծ
դժբախտութիւն մը տեղի կ'ունենայ :

ՅՈՎՀ . — Նմանապէս Արամին հայրն ալ
պիտի բարկանայ : Բայց ինծի նայէ՛ , Թորոս ,
մէնք այս երկու համակիրներուն օդնելու

ենք . Ես նամակաբեր սիրոյ չաստուած կ'ըլ-
լամ , դուն ալ գաղտնի նամակատուի :

ԹՈՐ . — Շատ լաւ , բայց կը յուսա՞ս թէ
ասոնք իրենց փափազին պիտի հասնին :

ՅՈՎՀ . — Այն ատեն Պարոն Արամը անձ-
նասպան կ'ըլլայ :

ԹՈՐ . — (Տրտմագին) Իսկ մեր Զապէլին
վիճա՞ն կը ի'նչ կ'ըլլայ :

ՅՈՎՀ . — Զինքն ալ միասին կը սպաննէ :
Անշուշտ նախ ինք զինքը կը սպաննէ եւ յե-
տոյ զԶապէլ :

ԹՈՐ . — Զարհուրելի բան է այս : Բայց
եթէ չհանդիպցընէ :

ՅՈՎՀ . — Անիկա կը հանդիպցընէ , միշտ
երկու գնդակ կ'ունենայ , անշուշտ գնդակ-
ներէն մէկը կը հանդիպի :

ԹՈՐ . — Ո՞հ , ի՞նչպէս կընաս այսպիսի
գէշ կատակներ ընել . ես սարսուռ կը զգամ :

ՅՈՎՀ . — (Նամակը կու տայ) Ահա նա-
մակը , լաւ պահէ՛ :

ԹՈՐ . — (Նամակը կը պահէ) Դուն այս
մասին կընաս լիովին վնտահ ըլլալ : Ինծի
նայէ՛ , վարպետին գալը կը լսեմ , զքեզ հոս
գտնելուն վրայ պիտի զարմանայ :

ԱՆՏ. — Օ՛Հ, Պարոն Յովհաննէս, ո՞ր
հովը զձեղ բերաւ:

ՅՈՎՀ. — Ուզեցի իմ Թորոս բարեկամիս
փոքր այցելութիւն մը տալ:

ԱՆՏ. — Ի՞նչպէս է իմ հարուստ Պարոն
եղբայրս:

ՅՈՎՀ. — Ծնորհակալ եմ պարոն, շատ
աղէկ է: Հիմայ կեանք կայ, կենդանութիւն
կայ տան մէջ. ամէն օր մեծ հացկերոյթ,
խրախճանք, եւայլն, եւայլն:

ԱՆՏ. — Այնպէս: Անտարակոյս իր զա-
ւակը կը նշանուի կամ ասոր նման բան մը:

ՅՈՎՀ. — Ոչ, Պրազիլիայէն բարձրապա-
տիւ այցելու մը ունինք: Զեր մօրեղբայրը
եկած է, հարուստ մեծ գործարանատէրը:

ԱՆՏ. — (Ուրախացած) Ի՞նչ: Մօրս եղ-
բա՞յրը, մօրեղբայրս հո՞ս է ուրեմն. եւ եղ-
բայրս ինծի ամենեւին լուր չի տար, հէ:

ՅՈՎՀ. — Պիտի չուզէ անոր ըսել որ իր
աղքատ եղբայրը հոս կը բնակի: Ո՞վ գիտէ,
ի՞նչ սուստ բաներ ըսած է Զեր ո՛ւր դտնուե-
լուն մասին: Մեծափարթամ մօրեղբայրը ոչ
զոք ունի, ո՛չ կին, ո՛չ զաւակ. Զեր պարոն
եղբայրը անոր մի միակ ժառանդորդը ըլլա-
լու կաշխատի:

ԱՆՏ. — Թո՞ղ ուզածին պէս աշխատի. ևս
հարստութեան ետեւէն չեմ իյնար, ինծի աղ-
քատութիւն վիճակուած է: Սակայն կը բաղ-
ձայի մէյ մը մօրեղբայրս տեսնել:

ԹՈՐ. — Վարպետ, ինչո՞ւ Ձեզի աղքա-
տութիւն վիճակուած է եղեր. տեսնե՞նք,
թերեւս զոյդ մը 5-հազարնոց կը փրցնենք:
Այո՛, ճիշդ է թէ աղքատութիւնը ամօթ չէ,
սակայն պէտք չէ ալ կարծեմ հապար ըլլալ:
Զոյդ մը 5 հազարնոց գրամապանակին մէջ
լւափոյն է, քան թէ անօթութիւն մարմնոյն
մէջ:

ԱՆՏ. — Ի՞նչ, դուն վիճակէդ գոհ չե՞ս:

ԹՈՐ. — Ոչ, ես չեմ ըսեր թէ գժգոհ եմ.
բայց կը մտածեմ թէ ի՞նչ աւելի աղէկ պիտի
ըլլար, եթէ փոխանակ չոր հաց ու պանիր
ուտելու, սագի փառաւոր խորոված ու-
տէինք, եւ կամ խեղճուկրակ ուտելիք մը
ճարելու համար, փոխանակ ամբողջ օր մը
գրամի ետեւէն վագելու, ճեռքելնիս գրան
խօթելով ոսկի մը հանէինք, ի՞նչ աղէկ պիտի
ըլլար, այնպէս չէ, վարպետ:

ԱՆՏ. — Այո՛, աղէկ կ'ըլլար, բայց գի-
տես որ ապագան մեզի այսպիսի յոյսեր չի
ներշնչեր, եւ ես երբեք մուրացկանութիւն

Հեմ ըներ . թո՛ղ ի՛նչ որ կ'ուզէ , ըլլայ : Բայց
ես շատ կը փափազէի մօրեղբայրս դոնէ ան-
դամ մը տեսնել , եւ սակայն չեմ համարձա-
կիր փափազս ներկայացնելու , քանի որ եղ-
բօրս հետ միաբանած կրնայ ըլլալ :

ԹՈՐ . — Կեցէ՛ք , լաւ խորհուրդ մը գե-
տեմ : Յովհաննէս , մեր բարեկամը , կ'օգնէ
մեզի Ձեր փափազը իրազործելու :

ՅՈՎՀ . — Սիրով , բայց այս բանիս մէջ
իմ անունս պիտի չխառնէք , որովհետեւ
պաշտօնս անմիջապէս կը կորսնցնեմ , եթէ
իմացուի որ իմ մասու կայ մէջը :

ԱՆՏ . — Ո՛չ , ե՛ս ալ ասիկա չեմ ուզեր :

ԹՈՐ . — Ո՛չ , ո՛չ , չենք ուզեր որ գուն
մեզի համար վասուլիս : Յովհաննէ՛ս , քու
ընելիքդ պարզապէս նամակ մը գաղտնաբար
մօրեղբօր սենեկին մէջ դնել է . եւ ոչ ոք
պիտի իմանայ թէ այս նամակը ի՛նչպէս հոն
մտած է : Թերեւս պարոն մօրեղբայրը այն-
չափ գաղտնապահ ըլլայ եւ պարոն խորհըր-
դականին այս մասին բան մը չըսէ :

ՅՈՎՀ . — Ասիկա կ'ըլլայ . եւ գիտցէ՛ք ,
պարոն մօրեղբայրը շատ սիրալիր եւ արդար
պարոն մըն է :

ԱՆՏ . — Ո՛չ , կը ճանչնամ ես զի՞նքը ,

ապա թէ ոչ չէր կրնար իմ բարեսիրտ մօրս
եղբայրը ըլլալ : Լաւ , անմիջապէս երկտող
մը կը գրեմ : (Կը մեկնի)

ԹՈՐ . — Հուրբա՛ , յաջողութեան նշոյլ
մը կը նշմարեմ : Յովհաննէ՛ս , ըրէ՛ ինծի սա
միակ հաճոյքը եւ նամակի ինդիրը շուտով
կարգադրէ՛ : Արդէն բարի աղջնակ Զապէլին
համար կը փափազէի որ գործը կերպ մը ,
ելից հնարք մը գտնէր : Թերեւս մօրեղբայրը
սա համակրանքի ինդիրը կը կարգադրէ՛ :

ՅՈՎՀ . — Թորո՛ս , թեթեւամիտ մի՛ ըլ-
լար : Դուն շատ հեռուները կը մտածես , բայց
ես սարսափէս կը դողամ : Երբ հետեւու-
թեան վրայ մտածեմ , դեփ դեղին կը դառ-
նամ :

ԹՈՐ . — Գնա՛ գործդ , քու քիթդ երբեք
չի գեղնիր , միշտ իւր գոյնը կը պահէ :

ԱՆՏ . — (Ներս մտնելով) Ահա՛ , սիրելի
Յովհաննէս , նամակը . բայց դդուշութիւն ,
ինդրեմ :

ՅՈՎՀ . — Ամէն հնարևաւոր զգուշութիւն
կ'ընեմ (նամակը գրպանին մէջ կը դնէ) :
Բայց ես պէտք եմ երթալ : Մնա՛ք բարեաւ :

ԱՆՏ . — Յաջողութիւն կը մաղթեմ , Յով-
հաննէ՛ս :

ԹՈՐ. — (Ետեւէն պոռալով) Ճարպիկու-
թիւնդ ցոյց տուր, յետոյ քեզի քիթդ պահ-
պանելու համար դեղ կայ:

ՅՈՎՀ. — Բերանդ գոցէ՛, անալիտա՞ն:

ԹՈՐ. — Ե՛յ վարպետ, ի՞նչ է ձեր կար-
ծիքը. կը կարծէք որ պիտի յաջողի՞նք:

ԱՆՏ. — Պէտք չենք յուսակորոյս ըլլալ.
բայց գիտէ՞ս, զուն միշտ գժբախտ մէկն ես,
երբեք չես յաջողիր, միշտ ճախորդութիւն
մը կ'ունենաս:

ԹՈՐ. — Ճիշդ է, ճախորդ մարդ մըն
եմ բայց այս անգամ փոքրիկ նախազգացում
ունիմ որ մեր փափազը պիտի կատարուի:

ԱՆՏ. — Այնպէ՞ս. Աստուած լաէ բերանդ
եւ նախազգացումդ իրականացնէ: Եթէ չյա-
ջողինք ալ, Աստուծոյ կամքը օրհնեալ ըլլայ:
Ինձի նայէ՛, թորո՞ս, զուն ամենեւին հոգ մի՛
ըներ. ես դարձեալ քանի մը Փրանք գանձե-
լու համար այսահարի մը պէս հոս հոն կը
վազեմ, եւ սանկ նանկ հացերնիս կը հանենք:

Վարագոյքը կը գոցուի:

ԱՐԱՐՈՒԱԾ Բ.

ՏԵՍԻԼ Գ.

ՆԱԽԸՆԹԱՑՆԵՐԸ, ԶԱՊԵԼ

ԶԱՊԵԼ

(Ներս կը մտնէ ձեռքի սակառով մը)

Սկզբնաւորութեան թ. երգ:

1.

Ողջոյն, ողջոյն մաղթեմ սըրտանց
Զեղ ամէնուղ ալ մէկանց.
Թոյլ տուէք խնդրեմ, պէտք է երթամ,
Եփել խորտիկ համաղամ:

Սիրուն հայրիկ, պէտք է տաք
Նախ եւ առաջ քիչ մը ստակ.
Առանց դրամի աշխարհիս վրայ,
Գիտցէ՛ք, ոչինչ կայ:

2.

Որչափ տաք ինձ շատ առատ դրամ,
Ճաշը չըլլար բնաւ անհամ.

Կ'եփեմ ձեզի ոլոռ եւ հաւ,
Վրան ալ համով մի փիլավ:
Սիրուն հայրիկ, եւայլն:

3.

Բայց եթէ ինձ չատ քիչ դրամ տաք,
Անտարակոյս կ'ունենաք,
Լուրիս, սիսեռ, առանց եղի,
Սըմբուկ խոշոր՝ բայց լեղի:
Սիրուն հայրիկ, եւայլն:

ԹՈՐ. — Ճիշտ է, կարծես թէ միտքս
հասկցաւ:

ԱՆՏ. — (աղջկան ձեռք տալով) Բարի
լոյս, աղջիկս: Դուն միշտ ուրախ գուարթ
ես: Կէսօրուան ճա՞շը կ'ուգես պատրաստել:

ԶԱՊ. — Այո՛, հայրիկ, բայց նախ գնելու
պիտի երթամ, որովհետեւ տան մէջ ա՛լ բան
մը մնացած չէ. ինդրեմ, հայրիկ, դրամ
տուր:

ԹՈՐ. — (ինքնիրեն) Դրամ չկայ, ի՞նչ
պիտի ընենք, չեմ գիտեր:

ԱՆՏ. — (իր գրպաններուն մէջ փնտուելով) Դրամ ուզելը դիւրին է, աղջիկս.
ուստի՞ գտնեմ. գողնա՞մ: (քանի մը ֆրանք

կու տայ) Ահա՛ քեզի քանի մը Փրանք, նայէ՛
ասով ի՞նչ կընաս գնել:

ԹՈՐ. — (կօշիկին կրունկին վրայ մուր-
նով զարնելով) Ասիկա ի՞նչ խեղճութիւն է,
գետինը անցնին թէ՛ կօշկակարութիւնը եւ
թէ՛ խորհրդական եղայրնիդ:

ԶԱՊ. — (դրամը աչքէ անցընելով) Հայ-
րիկ, չատ քիչ է ասիկա: Է՛հ, գետնախնձորի
եւ ձիթալոտուղի համար կը բաւէ:

ԱՆՏ. — (տրումագին) Այո՛, այո՛, աղ-
ջիկս, քեզի աւելի կու տայի, բայց չունիմ
(կը մեկնի):

ԹՈՐ. — Այսօր գետախնձոր եւ ձիթա-
լոտուղ, վաղը ձիթալոտուղ եւ գետնախնձոր,
վաղը չէ միւս օր գետնախնձոր եւ ձիթալո-
տուղ. վերջավակչ Աստուծոյ օրը ձիթալոտուղ
եւ գետնախնձոր: Աս ի՞նչ է, ներսս գետ-
նախնձոր եւ ձիթալոտուղ դարձաւ....: (Զա-
պէլին) Ո՛հ, սիրելի օրիորդ, քիչ մնաց
պիտի մոռնայի (ձեռքը գրպանը խօթելով):
Ահա՛, ձեզի նամակ մը Պարոն Արամէն (նա-
մակը կու տայ):

ԶԱՊ. — (շուրջը նայելով, ուրախու-
րեամք) Տո՛ւր, տո՛ւր, թո՛րո՛ս (նամակը
շուտով կ'առնէ եւ կը պահէ):



ԹՈՐ. — Օրիորդ Զապէլ, ի՞նչ պիտի ըլլայ ասոր վախճանը։ Կարծէք որ այս համակրանքն երբեք հաստատուն կա՞պ մը յառաջ պիտի գայ։ Մտածեցէ՛ք մէյ մը երկու հայրերու միջեւ եղած հակապատկերը։

ԶԱՊ. — (ծածկաբար) Իմ սիրելի Թորոսս, իրաւունք ունիս դուն, բայց կը սիրեմ զինքը։ Հենք կրնար իրարմէ բաժնուիլ, ինչ որ ալ ըլլայ, նոյն իսկ մահ (կը մեկնի)։

ԹՈՐ. — (հին, պատուած, գոյնզգոյն թաշկինակ մը կը հանէ գրպանէն եւ բարձրացայն կը հեծկլտայ) Հը՛, հը՛, հը՛, ասիկա՛ ալ պիտի տեսնեմ եղեր։ Հը՛, հը՛, հը՛, երբ աչքիս առջեւ բերեմ խե՛ղճ Զապէլը իրբեւ դիակ մը, անշունչ գետինը փոռւած։ Հը՛, Հը՛, Հը՛։ (Ուտքով գետինը կը զարնէ) Այսիծ եա՛լ սէր։ այս ամէն բանի պէտք չկար։ Ես համակրանքի պէս բաներ չունիմ, սակայն անոր սիրոյն համար հարկ է որ ես ալ յուղուիմ։ պէտք չեմ մատնել, ապա թէ ոչ իսկոյն տակնուվրայութիւն մը տեղի կ'ունենայ, հայրը զինքը քովէն կը հեռացնէ։ Ո՛չ, չեմ ուղեր որ օրիորդ Զապէլ մեր քովէն հեռանայ։ Եւ դժբախտաբար անզօր եմ բան մը ընելու։ Թո՛ղ հոս մնայ, ես բան մը չեմ ըսեր։

բայց պատճառը ես կ'ըլլամ, եթէ անձնասպան ըլլայ։ Ո՛չ, ես մարդասպան կ'ըլլամ, մարդասպան կ'ըլլամ։ Հը՛, հը՛, հը՛ (շուրջը կը վազէ)։

ՅՈՎՀ. — (ներս կը մտնէ եւ կը տեսնէ որ Թորոս ինձկլտալով ասդին անդին կը վազէ) Թորոս', ինձի նայէ՛, ի՞նչ ունիս արդեօք հերիւնով մա՞տդ վիրաւորեցիր։

ԹՈՐ. — Ո՛չ, ո՛չ, սրտի կակիծ ունիմ։

ՅՈՎՀ. — (ծիծառելով) Դո՞ւն, Հա՛, Հա՛, Հա՛, Հա՛, Հա՛, Հա՛։ Հիմայ իր ծերութեանը մէջ սիրոյ բարախումներ եւ սրտի կսկիծներ ունենալ. Հա՛, Հա՛, Հա՛։ Քու սիրոտդ սքանչեմի բան մը ըլլալու է. կ'երեւի թէ սիրոտ շատ զգայուն նուրբ ջիղերէ կազմուած է։

ԹՈՐ. — Հանգիստ թո՛ղ զիս, աւելի աղէկ է սիրտ մը ունենալ, քան թէ անսիրտ ըլլալ ձեզի նման հարուստներուն պէս։

ՅՈՎՀ. — (հանդարտօրէն) Օհօ՛, եւ սակայն մենք ալ սիրտ մը ունինք։ (Գրպանէն նամակ մը կը հանէ) Հո՛ս նայէ, Հո՛ս, Արսէն քեռիէն վարպետին նամակ մը։ Ահա իմ բարի սրտովս է որ ասիկա յարմարցուցի։

ԹՈՐ. — (Յովհաննէսին վրայ ցատկելով)

Պաշիկ մը տուր ինծի տղաս (կը համբուրէ զՅովիաննէս) :

ՅՈՎՀ. — (գետինը թ-քնելով) Բի՛ւֆ, գարշելի, կօշկակարի համբոյր :

ԹՈՐ. — (Այտը բոնելով կը վազվզէ) Ո՛ւֆ, Ո՛ւֆ :

ՅՈՎՀ. — (ապշահար) Ի՞նչ եղար. Ի՞նչ ունիս :

ԹՈՐ. — Այսու քթիդ քսուելով այրեցի : ՅՈՎՀ. — (բարկացած) Ստորին ես եւ ստորին պիտի մնաս վերջապէս : Դո՛ւն, կը տեսնե՞ս, դո՛ւն աղնուական դասակարգէն չես, ահա ասոր համար է առածը՝ «կօշկակա՛ր, կօշկակա՛ր, մի՛ քան դկօշիկ՝ զքիթդի վեր ամբառնար» :

ԹՈՐ. — Եւ գոյնզգոյն զգեստով ծառայ մը կը մնայ միշտ փայտի կտոր : (Դոնին դուրս կը կանչէ) Վարպե՛տ: (Յովիաննէսին) ԶԵ՞ս գիտեր, ի՞նչ գրուած է նամակին մէջ :

ՅՈՎՀ. — Ես կը գուշակեմ, բայց քեզի չեմ ըսեր :

ԹՈՐ. — Ասիկա քեզի չէր վայլեր, քանի որ ես իմ վարպետիս բախտին ա՛յնչափ ցանկացող եմ :

ԱՆՏ. — (ներս կը մտնէ) Ի՞նչ կայ նայիմ, թորո՛ս :

ԹՈՐ. — (մէկ կողմ քաշելով) Վարպե՛տ, Յովիաննէսը Պրաղիլացիէն ձեղի համար նամակ մը ունի :

ԱՆՏ. — (Յովիաննէսին) Մի՛թէ կարե- մի՞ է :

ՅՈՎՀ. — (նամակը յանձնելով) Այս', կարելի է, ահա՛, վարպետ, վերջապէս յա- ջողեցայ :

ԹՈՐ. — Ի՞մ գաղափարս է ասիկա :

ՅՈՎՀ. — (Ժիբը վեր բոնելով) Եւ իմ իմաստութիւնս :

ԹՈՐ. — Գնա՛ բանդ :

ԱՆՏ. — (նամակը կը կարդայ ուրախու- թեամբ) Մի՛թէ հնարաւո՞ր է այսպիսի բան : Մի՛թէ կարելի՞ է : Ո՞վ բարեսիրո, սիրելի քեռիս (կը համբուրէ նամակը) :

ԹՈՐ. — (հետաքրքութեամբ նամակին մէջ նայելով) Ո՛րչափ դրամ կու տայ ար- դեօք :

ԱՆՏ. — Բերանդ գոյէ՛ : Ես ուրախ եմ որ ինծի այցելութեան կու դայ : Այսօր իմ քովս ճաշել կ'ուղէ :

ԹՈՐ. — (Խոռված) Կէս օրուան ճաշի՞ :

Գետնախնձորն ու ձիթապտուղը արդէն ո՛չ
մէկուն ո՛չ միւսին կը բաւէ : Մենք հազիւ
կրնանք կշտանալ, եւ ուրիշ մէկն ալ մեզի
սեղանակից պիտի ըլլայ եղեր : Կը խորհիմ
որ միասին պրազիլիական ոսկւոյ փոքր հանք
մըն ալ միասին կը բերէ :

ԱՆՑ . — (Յովհաննէսին) Սիրելի Յովլ-
հաննէս, չնորհակալութիւն քու հաճոյակա-
տարութեանդ համար, Եթէ երբեք ի վիճակի
ըլլամ զեղզ վարձատրելու, վստահ եղիր որ
պիտի ընեմ . հիմակուհիմայ իմ խորին չնոր-
հակալութիւնս կը յայտնեմ քեզի : (Յովհան-
նէսին ձեռք կու տայ) Խորին չնորհակալու-
թիւն, սիրելի Յովհաննէս :

ՅՈՎՀ . — Խնդրեմ, Պարոն, բան մը չէ :
Ինք զինքս բարեբախտ կը զգամ Զեզի փոքր
ծառայութիւն մը մատուցանել կարենալուս
համար : (Խրովի) Ո՛հ, ի՞նչ աղէկ կ'ըլլար,
Եթէ ճաշի ժամանակ հոս գտնուէի (կը մեկ-
նի) :

ԱՆՑ . — (Թորոսին) Ինծի նայէ՛, հիմայ
ի՞նչ ընենք, քեռին ճաշի կու դայ եւ մենք
բան մը չունինք :

ՅՈՎՀ . — Թո՛ղ մեր կօշկակարի ճաշը
միասին ուտէ, գետնախնձոր եւ ձիթապտուղ :

ԱՆՑ . — Ի՞նչ կ'ըսես, զարմանալի ես :
Երբ Զապէլ գալու ըլլայ, մեզի խորհուրդ մը
կու տայ : Հիմայ չուտով մէջտեղը շտկենք :
Մէկ կողմը ամփոփէ՛ տարտղնած դործիք-
ներդ եւ սա կաշի կտորները եւ կարկտելիք
կօշիկները վերցուր : Ես կիբակի օրուան
հաղուասս պիտի հազնիմ :

ԹՈՒՐ . — (ամէն առարկայի վրայ իյնա-
լով) Սնմիջազէս ամէն բան կը շտկեմ, ամէն
դործիք տեղը կը դնեմ, դուք անհոգ եղէք,
վարպե՛տ :

ԶԱՊ . — (Ետ կը դառնայ) Ահա ամէն բան
գնեցի : (Թորոսին խենթի պէս հոս հոն վա-
զելը տեսնելով) Թորո՛ս, ի՞նչ կ'ընես, խեն-
թեցա՞ր, ի՞նչ եղար :

ԹՈՒՐ . — Դեռ չեմ խենթեցած, սակայն
կարծեմ թէ պիտի խենթենամ :

ԱՆՑ . — (ուրախուրեամբ) Զապէ՛լ, Զա-
պէ՛լ, ուրախալի լուր մը, կրնա՞ս կուահէլ :
Մէծափարթամ քեռին մեզի այցելութեան
կու դայ եւ...

ԹՈՒՐ . — (ընդհատելով) Մեր գետնա-
խնձորն ու ձիթապտուղը միասին պիտի
ուտէ :

ԶԱՊ . — (սաստիկ ուրախացած) Մի՛թէ

կարելի՞ է : Անհաւաստավի է , հայրիկ , ի՞նչ
կ'ըսես :

Անծ . — Այո՛ , աղջիկս , այո՛ , ուրախա-
ցի՛ր . Արսէն մօրեղբայրն է , այսինքն Պրա-
դիլայշն հոս այցելութեան եկողը :

ԶԱՊ . — (ուրախուրեամբ) Գիտեմ , հայ-
րի՛կ , գիտեմ :

Անծ . — (ապշահար) Գիտե՞ս : Որմէ՞
լսեցիր :

ԶԱՊ . — (սարսափահար , միտքը ամփո-
փելով) Բանէն . . .

ԹՈՐ . — (ընդմիշելով) Ո՞չ , ես շատա-
խօսս , թոյլբերանս , ե՞ս ըսած էի Զապէլին :

Անծ . — (Թորոսին) Թոյլբերա՞ն քեզի՞
(նամակը կը կարդայ) :

ԶԱՊ . — Շնորհակալ եմ , Թորոս , քիչ
մնաց բերնէս պիտի փախցնէի :

ԹՈՐ . — Օրիո՛րդ , օրիո՛րդ , եթէ հիմայ
մտքի արթնութիւն չունենայի . . . :

Անծ . — Ինձի նայէ՛ , աղջիկս , ի՞նչ պիտի
ընենք : Քեռին մեր քով ճաշել կ'ուզէ : Ի՞նչ
կերակուր պիտի հրամցնենք : Ես դրամ չու-
նիմ , ժամանակն ալ կարճ է , պարտք առնել
ալ չեմ ուզեր :

ԶԱՊ . — (խնդալով) Ո՞չ , հայրիկ , քե-
ռին դիտէ արդէն որ մենք աղքատ ենք :

ՄԵՆՔ իրեն գետնախնձոր եւ ձիթապտուղ կը
հրամցնենք :

Անծ . — Զապէ՛լ , ի՞նչ կ'ըսես , աղջիկս ,
ասի կ'ըլլա՞յ :

ԶԱՊ . — Հարկաւ , ինչո՞ւ պիտի քա-
շուինք եղեք : Աւելի լաւ բան մը չունինք :
Պէտք է եղածով գոհ ըլլալ . իսկ եթէ քեռին
ախորժակ ունենայ եւ անօթի ըլլայ . . .

ԹՈՐ . — (ընդմիշելով) Ինձի պէս . . .

ԹՈՐ . — Այն ատեն տնային պարզ բան
մը չուտով կը յարմարցնենք :

ԹՈՐ . — Կեցցէ՛ք , չատ լաւ ըսիք :

ԶԱՊ . — Սակայն աճապարենք , որպէս
զի ամէն բան ճիշդ ժամանակին պատրաստ
ըլլայ (կը մեկնի) :

ԹՈՐ . — Այո՛ , այո՛ . Ես հիմակուհիմայ
ճաշարանը կը պատրաստեմ :

Անծ . — Ես ալ հագնելու կ'երթամ (կը
մեկնի) :

ԹՈՐ . — Ահա հիմայ կը լմնայ (աւելը
կը բերէ եւ կը սկսի աւել) :

Վարագոյրը կը գոցուի :

ԱՐԱՐՈՒԻԱՑ Գ.

ՏԵՍԻԼ Գ.

ՊԵՏՐՈՍ, ՅՈՎՃԱՆԻԿԱՄ, ԱՆՏՈՆ, ԹՈՂԻՐՈՍ,
ԶԱՊԵԼ

(Դուռը կը գարնուի:)

ԹՈՂԻՐ. — (առանց տեղէն շարժելու)
ՄԵՐՔ:

ՊԵՏ. — (Յովհաննէսին հետ ներս կը
մտնէ) Բարեւ ձեզ (վերաբերուն ու գլխարկը
Յովհաննէսին կու տայ):

ԹՈՂԻՐ. — (սարսափած) Ո՛Չ Սուրբ Սար-
դիս, ասիկա ներքին խորհրդականն է:
(Պետրոսին) Ի՞նչո՞վ կրնամ ծառայել: Ար-
դեօք կօշեկի չա՞փ առնեմ: Խնդրեմ, նստե-
ցէ՛ք: (Պետրոսին աքռո մը կը հրամցնէ):

ՊԵՏ. — (հպարտօրէն) Ես չեմ նստիր:

ԹՈՂԻՐ. — (դարձեալ աքռոը կը վերցնէ)
Հաւ, Հոս ոտքի վրայ կեցէ՛ք:

ՊԵՏ. — (հպարտօրէն) Ի՞նչ կ'ընես դուն
Հոս:

ԹՈՂԻՐ. — Գետնախնձոր եւ ձիթապտուղ:
ՊԵՏ. — (բարկանալով) Ես քեզի չեմ
հարցներ թէ ի՞նչ կ'ուտես, հապա ի՞նչ դոր-
ծով կը զբաղիս:

ԹՈՂԻՐ. — Ե՞ս:

ՊԵՏ. — Այսո՛, դո՞ւն, չե՞ս հասկնար:

ԹՈՂԻՐ. — Ես վարիչն եմ, (հպարտօրէն)

Պողոսեան դործատան:

ՊԵՏ. — Ո՞ւր է վարպետդ:

ԹՈՂԻՐ. — Հիմայ իր արդուզարդը կ'ընէ:
մենք այսօր Պրազիլիայէն եկողին այցելու-
թիւնը պիտի ընդունինք:

ՊԵՏ. — (Յովհաննէսին) Ուրեմն ճիշդ է
եղեր քեռիին ինձի ըսածը թէ՝ այսօր պիտի
այցելէ ուրիշ մէկ ազդականի մըն ալ, դո՞ր
ես իրեն չէի յիշատակած: Զախորդ է դոր-
ծերնիս: (Թորոսին) Կանչէ՛ վարպետդ:

ԹՈՐ. — Ի՞նչ կ'ըսես:

ՊԵՏ. — Ի՞նչպէս կընաս դուն ինձի հետ
այսպէս անկիրթ կերպով խօսիլ:

ԹՈՂԻՐ. — (երբալու ժամանակ) Է՛հ,
դո՞ւն ալ ինձի հետ այս կերպով կը խօսիս
(կը մեկնի):

ԱՐԱՐՈՒԻԱԾ Գ.

ՏԵՍԻԼ Դ.

ՊԵՏՐՈՍ, ՅՈՎՀԱՆՆԵՍ, ԱՆՏՈՆ, ԹՈՐՈՍ,
ԶԱՊԷԼ

(Դուռը կը գարնուի :)

ԹՈՐ. — (առանց տեղէն շարժելու)
Մատէ՛ք :

ՊԵՏ. — (Յովհաննէսին հետ ներս կը
մտնէ) Բարեւ ձեզ (վերարկուն ու գլխարկը
Յովհաննէսին կու տայ) :

ԹՈՐ. — (սարսափած) Ո՞վ Սուրբ Սար-
դիս, ասիկա ներքին խորհրդականն է :
(Պետրոսին) Ինչո՞վ կրնամ ծառայել: Ար-
դեօք կօժիկի չա՞փ առնեմ: Խնդրեմ, նստե-
ցէ՛ք) (Պետրոսին աքոռ մը կը հրամցնէ) :

ՊԵՏ. — (հպարտօրէն) Ես չեմ նստիր:

ԹՈՐ. — (դարձեալ աքոռը կը վերցնէ) :
Լաւ, հսս ոտքի վրայ կեցէ՛ք :

ՊԵՏ. — (հպարտօրէն) Ի՞նչ կ'ընես դուն
Հսս :

ԹՈՐ. — Գետնախնձոր եւ ձիթապտուղ:
ՊԵՏ. — (քարկանալով) Ես քեզի չեմ
հարցներ թէ ի՞նչ կ'ուտես, հապա ի՞նչ գոր-
ծով կը զբաղիս:

ԹՈՐ. — Ե՞ս :

ՊԵՏ. — Այո՛, դո՞ւն, չե՞ս հասկնար:

ԹՈՐ. — Ես վարիչն եմ, (հպարտօրէն)
Պօղոսեան գործատան :

ՊԵՏ. — Ո՞ւր է վարպետդ :

ԹՈՐ. — Հիմայ իր արդուզարդը կ'ընէ.
մենք այսօր Պրաղիլիայէն եկողին այցելու-
թիւնը պիտի ընդունինք:

ՊԵՏ. — (Յովհաննէսին) Ուրեմն ճիշդ է
Եղեր քեռիին ինծի ըսածը թէ՝ այսօր պիտի
այցելէ ուրիշ մէկ ազգականի մըն ալ, զոր
Ես իրեն չէի յիշաստակած: Զախորդ է գոր-
ծերնիս: (Թորոսին) Կանչէ՛ վարպետդ :

ԹՈՐ. — Ի՞նչ կ'ընես :

ՊԵՏ. — Ի՞նչպէս կրնաս դուն ինծի հետ
այսպէս անկիրթ կերպով խօսիլ:

ԹՈՐ. — (երբալու ժամանակ) Է՛հ,
դո՞ւն ալ ինծի հետ այս կերպով կը խօսիս
(կը մեկնի) :

ՊԵՏ. — (Յովհաննեսին) Յովհաննէս', պէտք չունիս դուն ներկայ ըլլալ վիճաբար-նութեան ատեն, դրան առջեւ կեցի՛ք, սա-կայն մտադիր եղիր, երբ զքեզ կանչելու ըլ-լամ :

ՅՈՎՀ. — (Խոնարհութիւն ընելով) Հրամմեր էք, տէ՛ր խորհրդական : (Խորովի) Նամակը տալով վտանգաւոր խաղ մը խա-դացի. սակայն հոգ չէ, եթէ զիս վանտելու ըլլայ, ո եւ իցէ պաշտօն մը կը գտնեմ Պա-րոն Արսէնին քով, եւ Պարոն Արամն ալ զիս անգործ չի թողուր, որովհետեւ իր համա-կրանքին պատճառաւ է (կը մեկնի) :

ԱՆՏ. — (մաքուր հագուած ներս կը մտնէ, Պետրոսին) Ասիկա ըոլորովին հա-զուադէպ այցելութիւն մըն է, որուն ես ար-ժանի կ'ըլլամ :

ՊԵՏ. — (կտրուկ եւ կոշտ) Տիուր բան է, երբ մարդիկ՝ որոնց անհամար բարիք եղած է, կը համարձակին նամակներ գրել ազգականներուն, բան մը փրցնելու համար : Տիուր բան է, երբ այս տեսակ մարդիկ ոտ-նակոին կ'ընեն, գրաւոր կերպով միաբա-նուած համաձայնութիւն մը :

ԱՆՏ. — (հեղնական) Պարո՛ն եղբայր,

ամենեւին վախ մի՛ ունենար : Իմ նպատակս բան մը մուրալ կամ ժառանգութեան կապ-տէ ըլլալ չէր : Մի միայն կարօտս ու փա-փագս էր որ զիս մզեց տեսնելու իմ սիրելի մօրս եղբայրը, որ զմեզ՝ երբ տղայ էինք, ա'յնչափ կը սիրէր, որչափ նաեւ մենք զինքը : Ես ըստ պատահման իմացայ, որ հոս է, եւ իրեն զիմեցի խնդրելով որ զիրար կարենանք տեսնել : Քեզի չգիմեցի՞ Պարո՛ն եղբայր, որովհետեւ ապահով ի զերեւ պիտի հանէիր տեսութիւնը : Քու քարեղէն սիրտ ապահո-վաբար տեսութիւն մը պիտի մերժէր :

ՊԵՏ. — Այս՛, եւ դա՛րձեալ ի զերեւ պիտի հանեմ : Դուն պէտք չես Արսէն քեռիին հետ տեսնուիլ . ես անոր ըսած եմ որ դուն կորսուած ես, եւ ես չեմ կրնար ստախօս երեւալ առջեւը : Ես պահակներ դրած եմ, Արսէն քեռիին քու հասցէդ վրիպեցնելու հսմար :

ԱՆՏ. — (պաղարիւնութեամբ) Այս պա-բագայիս բան մը չեմ կրնար ընել : Սակայն գիտցի՛ր որ մը ուրիշ տեղ պատասխան պիտի տաս ասոր. ամչցի՛ր, տէ՛ր եղբայր : Իբրեւ թէ դուն բարձրագոյն դասու մա՛րդ ես, ներքին խորհրդակայն ես : Դուն բազմա-

ՊԵՏ. — (Յովհաննէսին) Յովհաննէս', պէտք չունիս դռն ներկայ ըլլալ վիճաբանութեան ատեն, դրան առջեւ կեցի՛ր, սաւկայն մտաղիր եղիր, երբ զքեղ կանչելու ըլլամ:

ՅՈՎՀ. — (Խոնարհութիւն ընթլով) Հրամմեր էք, տէ՛ր խորհրդական: (Խորովի) Նամակը տալով վտանգաւոր խաղ մը խաղի. սակայն հոդ չէ, եթէ զիս վոնտելու ըլլայ, ո եւ իցէ պաշտօն մը կը դտնեմ Պարոն Արսէնին քով, եւ Պարոն Արամն ալ զիս անդործ չի թողուր, որովհետեւ իր համակրանքին պատճառաւ է (կը մեկնի):

ԱՆՏ. — (Մաֆուր հագուած ներս կը մտնէ, Պետրոսին) Ասիկա բոլորովին հաղուաղէալ այցելութիւն մըն է, որուն ես արժանի կ'ըլլամ:

ՊԵՏ. — (Կտրուկ եւ կոշտ) Տիսուր բան է, երբ մարզիկ՝ որոնց անհամար բարիք եղած է, կը համարձակին նամակներ գրել աղդականներուն, բան մը փրցնելու համար: Տիսուր բան է, երբ այս տեսակ մարդիկ ոտնակոխ կ'ընեն, դրաւոր կերպով միաբանուած համաձայնութիւն մը:

ԱՆՏ. — (հեգիական) Պարո՛ն եղբայր,

ամենեւին վախ մի՛ ունենար: Իմ նպատակս բան մը մուրալ կամ ժառանգութեան կաստիչ ըլլալ չէր: Մի միայն կարօսու ու փափագս էր որ զիս մղեց տեսնելու իմ սիրելի մօրս եղբայրը, որ զմեկ՝ երբ տղայ էինք, ա'յնչափ կը սիրէր, որբչափ նաեւ մենք զինքը: Ես լսու պատահման իմացայ, որ հոս է, եւ իրեն զիմեցի խնդրելով որ զիրար կարենանք տեսնել: Քեզի չզիմեցի՞ Պարո՛ն եղբայր, որովհետեւ ապահով ի զերեւ պիտի հանէիր տեսութիւնը: Քու քարեղէն սիրտդ ապահովաբար տեսութիւն մը պիտի մերժէր:

ՊԵՏ. — Այո՛, եւ զա'րձեալ ի զերեւ պիտի հանեմ: Դուն պէտք չես Արսէն քեռիին հետ տեսնուիլ. ես անոր լսած եմ որ զուն կորսուած ես, եւ ես չեմ կրնար ստախօս երեւալ առջեւը: Ես պահակներ դրած եմ, Արսէն քեռիին քու հասցէդ վրիպեցնելու համար:

ԱՆՏ. — (պաղարիւնութեամբ) Այս պարագայիս բան մը չեմ կրնար ընել: Սակայն գիտցի՛ր որ օր մը ուրիշ տեղ պատասխան պիտի տաս ասոր. ամչցի՛ր, տէ՛ր եղբայր: Իրեւ թէ դռն բարձրագոյն դասու մա'րդ ես, ներքին խորհրդակամ'ն ես: Դուն բազմա-

թիւ բարեգործական ընկերութեանց նախա-
դա՛հ պիտի ըլլաս, եւ կ'ամչնաս չքնաւորու-
թեան մատնուած եղբօրդ վիճակէն։ Ո՛հ,
ի՞նչ ողորմելի կեղծաւոր մըն ես դուն։

ԶԱՊ. — (ներս կը մտնէ փառցով եւ կե-
րակրոյ պիտոյքներով, զՊետրոս տեսնելով) Ո՛հ, հօրեղբա՛յր, բարով եկաք մեր աղքա-
տիկ բնակարանը. չՔ՞ք փափագիր նստիւ,
հօրեղբա՛յր (աքոռ մը կը հրամցնէ)։

ՊԵՏ. — (զննելով զջապիկ) Շնորհալից
օրիորդ մը: Անշուշտ անոր աղջիկն է։

ԶԱՊ. — (սեղանը կը շտկէ) Եղաւ։

ԹՈՐ. — (ներս. կը մտնէ զգեստը փո-
խած) Ահա պատրաստ ենք։ Հիմայ կրնայ
դաւ։

ԶԱՊ. — (շնորհալից կերպով հօրեղբօրը)
Հօրեղբա՛յր, կրնա՞մ զձեղ եւս սեղանի հրա-
ւիրել։

ԹՈՐ. — (իւրովի) Ի՞նչ. զի՞նքն ալ.
ի՞նչ, այսօրուան ճաշը այնչափ ճոխ է որ...

ՊԵՏ. — (խնդալով) Հօ՛, հօ՛...: Սեղան
նստի՞մ...: Ձեր մէջ...: Ի՞նչ գեղեցիկ յա-
ւակնութիւն։ Քու հայրդ ամէն մէկ պատա-
ռիս համար բերնէն անէծք պիտի թափէ։

(Հետաքրքրութեամբ) Այսօր ի՞նչ համագամ
կերակուրներ պատրաստած էք։

ԶԱՊ. — Գետնախնձոր եւ ձիթապտուղ։

ՊԵՏ. — (Հեգնութեամբ Անտոնին նայե-
լով) Այնպէ՛ս. գետնախնձոր եւ ձիթապտ-
ուղ. տեսէ՛ք, ի՞նչպէս մարդս կրնայ եղեր
իյնալ։ Շիշմանեան ընտանիք մը գետնախըն-
ծոր եւ ձիթապտուղ ուտէ՛...։

ԹՈՐ. — Բայց ի՞ր պատուովը վաստկած
է, եւ ո՛չ թէ ուրիշներուն քրտինքովը։

ԱՆՏ. — Լուէ՛, թորո՛ս, ժայռուտ յատա-
կին կը հանդիպիս։

ՏԵՍԻԼ Ե.

ՆԱԽԸՆԹԱՑՆԵՐԸ, յետոյ Ա.ՐՍԵՆ, Ա.ՐԱՄ,
ՄԻՔԱՅԵԼ, ԳԱԲՐԻԵԼ,

ՊԵՏ. — Ես կը մեկնիմ, սակայն զդու-
շացի՛ր, մի՛ ջանար քեռիին մօտենալու։
Քեռին չուզեր զքեզ։

ԶԱՊ. — (լալագին) Մի՛թէ կարելի՞ է
ասիկա. եւ ես ասոր վրայ այնչափ ուրախա-
ցած էի։

ԹՈՐ. — (գաղտնի, բռունցքով սպա-
նալով Պետրոսին) Անիմի՛զմ, անդութ մարդ։

. (Բեմին ետեւէն աղմուկ, Արսէնին ձայնը

որ կ'ըսէ . Այս ի՞նչ այլանդակութիւն է , ո՞չ , ներս պիտի մտնեմ , դուք ո՞վ կ'ըլլաք , ի՞մ քբոջս զաւակն է անիկա , կորսուեցէ՛ք , դացէ՛ք , անպիտանե՛ր :

ԱՐՍ . — (գէր ծերունի մը , ծիծաղերես , ամառուան զգեստ հազած , Արամին հետ նիերս կը մտնէ) Սա անպիտաններուն նայեցէ՛ք , չէին թողուր որ ես ներս մտնեմ : Կարծես թէ վիշապէ մը պահպանուած այրի մը մէջ հմայուած իշխանուհւոյ մը քոյլ մտնել ուղէի բռնութեամբ : Ո՞ւր է իմ սիրելիս , Անտոնս , երբեմնի իմ անառակս :

ԱՆՏ . — (համեստութեամբ յառաջ անցնելով) Հոս եմ , իմ սիրելի քեռիս :

ԱՐՍ . — (ապշահար) Ի՞նչ , դո՞ւն ես . . . : Եկո՛ւր , սիրելիս , եկուր , համբուրեմ զքեղ : Ո՞չ , Անտո՞ն , ի՞նչ կերպարանք է այս : Ի՞նչ դարձեր ես , Անտո՞ն : Անշուշտ սա օրիորդն աւ քու աղջիկդ պիտի ըլլաց :

ԶԱՊ . — (ամօթահար) Այո՛ , հօրեղբայր :

ԱՐՍ . — (քեւերը տարածելով) Եկո՛ւր նայիմ , սիրելի աղջիկս , եկո՛ւր , պաշիկ մը տամ քեզի (կը համբուրէ) : Ո՞չ , այս պաշիկը ինծի պէս ծերացածի մը ի՞նչ անուշ

կու դայ : (Գաղտնաքար Արամին) Անշուշտ չես առնուիր , Արա՛մ :

ԱՐԱՄ . — (գաղտնաքար) Էնդ հակառակն , սիրելի հօրեղբայր :

ԱՐՍ . — (Անտոնին) Է՛յ , Անտո՞ն , ի՞նտո՞ր ես նայիմ :

ԹՈՐ . — (մէջը մտնելով) Շա՛տ խեղճ է :

ԱՐՍ . — (ապշահար Թորոսին նայելով) Ո՞վ է ասիկա :

ԹՈՐ . — Վարիչ Պարոն Անտոնին գործառան :

ԱՐՍ . — (խոնարհութիւն լնելով) Շատ ուրախ եմ :

ԹՈՐ . — Խնդրեմ :

ԱՐՍ . — Է՛յ , ի՞նտո՞ր ես նայինք , Անտո՞ն : (Շուրջը նայելով) Որչափ կ'երեւայ , դուն բախտի բարիքներով առատօրէն օրհնուած չես :

ԱՆՏ . — Դժբախտաբար ո՞չ , սիրելի քեռիս . Ես ամէն բան կորսնցուցի Ամերիկայի մէջ ձախորդ ձեռնարկութիւններով եւ անպատիւ ընկերի մը պատճառով : Խեղճ ու ողորմելի վիճակի մէջ ետ դարձայ , ամուսնացայ աղքատ աղջկան մը , կօշկակարի մը

աղջկան հետ, որուն մահուընէն վերջը խանութը վրաս առի:

ԹՈՐ. — Եւ կօշկակար դարձաւ:

ԱՐՍ. — Քու եղայրդ ինծի ո եւ է տեղեկութիւն չտուաւ, թէ վիճակդ այսչափ խեղճ է եւ գժբախութեան մատնուած ես:

ՊԵՏ. — (ընդմիջելով եւ յառաջ գալով) Մսինց բոլոր ունեցածը անառակութեամբ: Ի՞նչպէս կրնայի այսպիսի մարդու մը անկարգութիւնը ձեզի իմացնել: Աստուծոյ փառք կու տամ որ չեմ ստիպուած զինքը յիշատակելու: Ահա կը տեսնէք յայտնապէս, թէ վիճակը ո՞ւր հասած է: Լաւ ընտանիքէ, զարգացած մարդ, երբեմ վաճառական եւ յետոյ հնակարկատ: Կրնայի՞ք պահանջել ինծմէ որ ես, ներքին խորհրդականս, իմ կօշկակար եղբօրս հետ, իրարու թեւը մտած ձամբու վրայ քալէինք:

ԱՐՍ. — (բարկացած) Ասիկա չի պահանջուիր, բայց քու պարտաւորութիւնդ էր եղբօրդ նեղութեանը մէջ օգնել:

ՊԵՏ. — Ա՛յն ալ ըրի:

ԹՈՐ. — Այո՛, այո՛՝ 2000 Փրանքով եւ գաշնապրով մը, որուն համաձայն ձեր տունը

ոտք պիտի չկոխէր, եւ անունն ալ փոխելով Անտոն Պօղոսեան պիտի կոչուէր:

ԱՐՍ. — (ծածուկէն Պետրոսին) Ճի՞շդ է ասիկա:

ՊԵՏ. — (ամօքահար) Մարդը իրաւունք ունի:

ԱՐՍ. — (Անտոնին) Իսկ դո՛ւն, Անտո՛ն, խեղճ կօշկակարութեանդ չձեռնարկած՝ չէ՞ր կրնար Պրազիլիացի քեռիկիդ դիմել:

ԱՆՏ. — Զէի համարձակեր, եւ չէի ալ փակագեր ողորմութիւն ուղելու: Իմ կնոջս ունեցած սէրս գորութիւն տուաւ ինծի ինք զինքս կերակրելու ձեռքիս աշխատութեամբը, թէւ մեծնեղութեամբ: Դժբախտաբար մահը շատ կանուխ խլեց ձեռքէս բարի կնիկս, եւ այսպէս այսօր կը մնամ իրբեւ խեղճ մարդ մը՝ որմէ ամենասիրելին անդամ բարձուեցաւ:

ԶԱՊ. — (Անտոնին վիզը փաքքուելով) Ես քեզի մնացած եմ, սիրելի հայրիկ: Զիբար բանած կը տոկանք (կը քողու զԱնտոն):

ԹՈՐ. — (կը գրկէ զԱնտոն) Ես ալ քովդ եմ, սիրելի վարպետ:

ԱՐՍ. — (ծածուկէն Արամին) Ես ամէն քան քու նկարագրածիդ պէս կը գտնեմ, բա-

բեկամս . սպասէ՛ քիչ մը , ամէն բան կը կար-
գադրեմ :

ԶԱՊ . — (Արսէնին) Սիրելի հօրեղբայր ,
դուք բաղձացիք սեղանակից ըլլալ մեղի , կը
հաճի՞ք արդեօք զմեզ պատուել :

ՊԵՏ . — (ինքն իրեն) Գետնալինծոր եւ
ձիթապտուղ ուտելու . ծիծաղելի է . բարի
ախորժակ կը մաղթեմ : (Արամին) Արամ'մ ,
եկուր մենք երթանք :

ԱՐՍ . — (Պետրոսին) Խնդրեմ , Արամը
քիչ մը հոս թողուցէք , մենք այս կէսօրուան
համար բան մը որոշած ենք :

ՊԵՏ . — Ինչպէս որ կը բաղձաք (կը
մեկնի) :

ԱՐՍ . — (Պետրոսին ետեւէն գոչելով)
Կէս ժամէն դարձեալ հոս եկէք , խնդրեմ ,
կարեւոր ըսելիք մը ունիմ :

ՊԵՏ . — (դրսէն) Շատ լաւ , կու դամ :

ԱՐՍ . — (Զապէլին եւ Անտոնին հետ
միասին սեղան կը նստի) :

ԶԱՊ . — Թորո՛ս , կերակուրը ներս բեր :
(Արսէնին) Ներողամիտ եղէք , սիրելի հօր-
եղբայր , Թորոսը այսօր անպատճառ կարսօնի
դերը կատարել կը բաղձայ :

ԹՈՐ . — (քեւին տակ անձեռոցով մը
պանդոկապետի մը նման կ'երթայ) Անմիջա-
պէս , աեարք իմ , կերակուրը կը բերեմ :

ԱՆՏ . — Խնդրեմ , Պարոն Արամ , նստե-
ցէ՛ք : Կամ թէ արդեօք կը փափագէի՞ք մեղի
սեղանակից ըլլալ :

ԱՐԱՄ . — (Անտոնին ուսին զարնելով)
Շնորհակալ եմ , սիրելի հօրեղբայր , գեռ նոր
ճաշեցի : Բարի ախորժակ կը մաղթեմ ամէ-
նուդ :

ԱՆՏ . — (ինքն իրեն) Ի՞նչ սիրուն պա-
տանի . շատ սիրեցի , բնաւ հօրը չի նմանիր :

ԹՈՐ . — (մեծ պնակ մը շոգելից գետ-
նախնձորով եւ սկաւառակ մը ձիթապտու-
զով) Ահա , եկայ :

ԱՐՍ . — (զարմացած) Աղջիկս , ի՞նչ կը
հրամցնես ինձի նայիմ :

ԶԱՊ . — Որչափ կը ներէր մեր կարողու-
թիւնը : Հօրելլա՛յր , խնդրեմ , գոհ եղէք
գետնախնձորով եւ ձիթապտուզով :

ԱՐԱՄ . — Հա՛ , հա՛ , հա՛ , հիանալի է .
ճաշացուցակ մը անչուշտ ասկէ պարզ չէք
կրնար ըլլալ :

ԱՐՍ. — (զարմացած) Ի՞նչ, բոլոր ու-
նեցածդ ա՞յս է :

ԹՈՐ. — Այսօր շատ նեղն էինք: Թէ՛ւ
կարուած զոյդ մը կօվիկի դրամ պիտի առ-
նէինք, սակայն պարտապահը այսօր դրամ
չունէր:

ԱՆՏ. — (դժգոհ) Լուէ՛, թոռո՞ս:

ԱՐՍ. — (ինքն իրեն) Որո՞ւն մտքէն
կ'անցնէր. ամօ՞թ քեղի, Պարոն խորհրդա-
կան: (Միւսներուն) Ամէնքնիդ ալ գիտցէ՛ք,
որ ես ո՛եւիցէ կերակուր արհամարհող չեմ:
Դուք պատուաւոր էք եւ ես ախորժակով
պիտի ուտեմ: Եթէ գիտնայի որ դուք գիտ
պատուասիրելու համար դրամ փոխ առած
կամ նապարեղէն ապառիկ գնած էք, բնաւ
պիտի չըպչէի ձեր կերակուրին. ուր որ հի-
մայ կերակուրը ինծի աւելի անուշ կու դայ:

ԶԱՊ. — Հօրեղբա՞յր, թոյլ կու տա՞ք ո՞ր
ձեղի քանի մը գետնախնձոր ստկեմ:

ԱՐՍ. — Խնդրեմ, աղջիկս, այն ատեն ա՛լ
աւելի ախորժակով կ'ուտեմ (կը սկսի ուտել
եւ յայտնապէս ցոյց կու տայ որ կ'ախորժի):

ԹՈՐ. — (ինքն իրեն, Արսէնին նայելով)
Այսինքն աղէկ գիտէ ձայն չհանել:

ԱՐՍ. — (Արսէնին) Սէրելի հօրեղ-
բա՞յր, կ'երեւայ թէ համով կու գայ այս կե-
րակուրը:

ԱՐՍ. — (ծամելով) Սքանչելի, պատուա-
կան. (ծածուկէն Արամին) Ինծի նայէ՛, քու
նշանածիդ համար քեզի կը նախանձիմ, գի-
տե՞ս: Ճարապիկ տանտիկին մը պիտի ըլայ:

ԱՐՍ. — (Զապէլին նայելով) Այս՛,
հօրեղբայր, շատ ճիշդ կը գուշակէք:

ԹՈՐ. — (ինքն իրեն) Եթէ այս կերպով
դործը շարունակուի, ինծի բան մը պիտի
չմնայ:

ԱՐՍ. — (դանակն ու պատառախաղը
մէկդի դնելով) Բայց գիտցէ՛ք ո՞ր շատ ա-
խորժահամ է, փասիանէն աւելի համեղ:

ՅՈՎ. — (ներս մտնելով՝ Արսէնին)
Պարոն Արսէն, Պարոն խորհրդականը կը
հարցնէ թէ՝ արդեօք կը թոյլատրէկի՞ք ո՞ր
ներս մտնէ:

ԱՐՍ. — Թո՞ղ հրամմէ՛, հրամմէ՛: (Յով՝

հանճէսին) ինծի նայէ՛, զուրսը ուրիշ մարդ
ալ չկա՞յ:

ՅՈՎ. · — Այո՛, Պարոն, ձեր Պարոն
գրագիրը եւ դատարանէն անձ մը:

ԱՐՍ. — Խնդրեցէ՛ք որ հաճին ներս գալ:

ՅՈՎ. · — Հրամմեր էք (կը մեկնի):

ԱՐՍ. — (Արամին) Կը տեսնե՞ս, սիրելի
Հղբօրորդիս, աղքատ մարդուն համով եկածն
ալ մարդս երբեմն ճաշակելու է: Ինծի շատ
համով եկաւ այս ճաշը: (Գրպանին ծոցա-
տեսարք հանելով) Ես ասիկա պիտի նշանա-
կեմ: «1932 Մարտ 19ին, կօշկակարի ընտա-
նիքի մը մէջ կէսօրին գետնախնձոր եւ ձի-
թապտեղ կերայ: Շատ համով էր»:

ԹՈՒ. · — (միջամտելով) Թուրոսին սպա-
սարկութեամբ:

ՏԵՍԻԼ Զ.

ՊԵՏՐՈՍ, ՄԻՔԱՅԵԼ եւ ԳԱԲՐԻԵԼ (ներս կը
մտնեն):

ԱՐՍ. — (Միքայէլին) Սիրելի Միքայէլս,
Պարոն նոտարին հետ սա սեղանին քով
նոտեցէ՛ք. ամէն բան հետեւնիդ բերա՞ծ էք:

ՄԻՔ. — Ամէն բան կատարեալ է (Գա-
բրիէլին հետ սեղանին քով կը նստի):

ԹՈՒ. · — Կարծեմ հիմայ մեր գոյքերն ալ
պիտի դրաւուին. հիմայ պիտի գայ այն վայր-
կեանը, ուր բոլորովին մէջտեղ պիտի մնանք:

ԱՐՍ. — (Պետրոսին) Սիրելի քեռորդիս,
ես հիմայ հոս ճաշեցի, եւ այնպէս ախորժա-
կով կերայ, որ կերածիս հաշիւը մաքրելու
վրայ մտածելու պարտական եմ, եւ ահա
այսպէս կը մաքրեմ: (Գաբրիէլին եւ Միքայէ-
լին) Գրեցէ՛ք, պարոններ, որ ես իմ ամբողջ
պատրաստ դրամիս ընդհանուր ժառանգորդ-
կը կարգեմ իմ մեծ քեռաղջիկս Զապէլ Շիշ-
մանեանը:

ՊԵՏ. — (սեղանին կոթնելով) Մօրել-
րա՛յը, միթէ յանկարծ խենթեցա՞ք. լո՞ւ՛րը
է ըսածնիդ:

ԶԱՊ. — (Արամին երեսը կը նայի ուրա-
խութենէ ինքն իրմէ ելած:)

ԱՆՏ. · — (Արսէնին առջեւ ծունք կը դնէ:)

ՊԵՏ. · — (դողդողալով) Կարելի՞ բան է
այս :

ԹՈՐ. — (կը պոռայ) Բնականարար կարելի է. մի՛թէ չլսեցի՞ր Պարոն Արտէնին ըսածը:

ԱՐՍ. — (լրջութեամբ) Ասիկա՛ է իմ հաստատուն կամքս: (Պետրոսին) Թէեւ դուն քու խեղճ եղբայրդ ուրացար ինծի, սակայն ես անոր յարաբերութեանց վրայ տեղեկութիւն քաղեցի: Ես անոր եւ իր աղջկանը վրայ միայն բարի լուրեր լսեցի, եւ արդ կ'ուզեմ զինքը վարձատրել այն զրկանքներուն համար, զորոնք մինչեւ հիմայ կրեց:

ՄԻՔ. — Գրեցինք, վերջացուցինք, Պարոն Արտէն:

ԱՐՍ. — (լրջութեամբ) Լաւ, յառաջ: Իմ գործատուններս, անտառներս եւ դաշտերս կը վերաբերին իմ մեծ քեռաղջկանս ապագայ ամուսնոյն: (Միքայէլին) Գրեցէ՛ք, խնդրեմ:

ՊԵՏ. — (սարսափած) Մի՛թէ կարելի՞ է այսպիսի բան մը:

ԹՈՐ. — (Զապէլին) Աստղդ շատ փայլուն աղջիկ մըն ես եղեր, յայտնապէս կը տեսնուի: Ո՞հ, երանի՛ թէ ինծի ալ այսպիսի երջանկաբեր աստղ մը ծագէր:

ՊԵՏ. — (Արսէնին) Ի՞նչպէս կընաք այսպէս անմտաբար գործել, մօրեղբա՛յր. Զեր կալուածները կը պարզեւէք օտար մարդու մը որ Զապէլին ամուսինը պիտի ըլլայ:

ԱՐՍ. — (Արամը ցոյց տալով) Ոչ, փեսացուն օտար մարդ մը չէ, ամէն բան քու ընտանիքիդ մէջ պիտի կենդրունանայ. ահա հո՛ս է Զապէլին փեսացուն: Զապէլ եւ Արամ զիրար կը սիրեն. Եթէ ասոր դէմ առարկութիւն մը ունենաս, այն ատեն կտակը կը փոխեմ եւ ամէն բանս Անտոն քեռորդւոյս կը կտակեմ:

ՊԵՏ. — (Արամին) Այսպէս, ուրեմն գուն զիս խաբեցի՞ր:

ԱՐՍ. — (աղերսելով) Հայրի՛կ, սիրելի հայրի՛կ, օրհնութիւնդ տո՛ւր մեղի (Զապէլն ալ առջեւը կը տամի):

ՊԵՏ. — (տատամսելով) Լաւ, քանի որ խնդիրը այս հանգամանքն առաւ, առէ՛ք զիրար եւ մինչեւ մահ երջանիկ եղէք (Ճնութերը իրարու կ'անցնէ):

ԹՈՐ. — Հուրբա՛, հուրբա՛: Ծեր աղուէս, տե՛ս դործը ի՞նչ յաջող գնաց:

ԱՐՍ. — (Անտոնին) որ աչքերուն առջեւ քաշկինակով տակաւին գետինը չոքած է) Ռտքի ե՛լ, Անտոն'ն, ես դարմանեցի եղբօրդ քեզի հասցուցած մնասը: Իրարու ձեռք կարկառեցէ՛ք երկու եղբայրներ եւ իրարու հետ հաշտուեցէ՛ք (Անտոն եւ Պետրոս զիրար կը համբուրին):

ԱՐՍ. — Շատ աղէկ եղաւ: Անտոն', դուն ինծի հետ կու գաս, եւ քովս հանդիսան կ'ընես: Պսակն ու հարսնիքն ալ իմ ծախքովս հոս պիտի կատարուին, բայց հարսն ու փեսան ալ ինծի հետ պիտի գան, որովհետեւ չեմ ուզեր պանդիսութեան մէջ երկայն ատեն առանձին մնալ:

ԹՈՐ. — (լալագին) Իսկ ի՞նչ պիտի ըլլայ իմ վիճակս:

ԱՐՍ. — Իսկ դո՛ւն, ի վարձ քու հաւատարմութեանդ կը ստանաս այս կօշկակարի իսանութը, եւ ասկէ զատ 25.000 Փրանք իբրեւ դրամագլուխ:

ԹՈՐ. — (ծնրադրելով) Հազա՞ր չնորհակալութիւն, աէք իմ, այն ատեն իմ գործատունս աշխարհքիս ամենամեծը պիտի ըլլայ (ոսքի կելլէ պանծալով):

ԱՐՍ. — (հանդիսաւորապէս) Ահա՛ ա՛յս սէքս կը վճարուի գետնախնձորն ու ձիթապտուղը:

ԹՈՐ. — Անչուշտ գետնախնձորը մտքէն իսկ չէր անցուցած թէ այսպիսի երջանկութեան մըսպատճառ պիտի ըլլար :

— 100 —

ՎԵՐԱԿԱՆՈՒԱԳ

ԱՄԷՆՔԸ (բացի Արսէնէն)

Պրազիլիացի բարի քեռին
Տըւաւ խինդ մեր սրտին.
Վանեց մեզմէ հոգ եւ վիշտ,
Թո՛ղ իշխէ սէրը միշտ :

ԱՐՍԷՆ

Սակայն գիտցէ՞ք, սիրելի՞ք,
Լրի ես իմ պարտիք.
Երբ տեսայ հոս թէ գուք քաջեր,
Նեղութեան էք մատնուեր :

ԹՈՐՈՍ

Բայց կան քեզի, քեռի՛ ազնիւ,
Ճնորհակալիք անկեղծ, անթիւ :

ԱՄԷՆՔԸ

Կեցցե՛ն գետնախընծոր,
Զիթապտուղ, խորտիկ չոր :



18839

20 13

ՀԱՐ ԹԱՏՐԵՐԳԱԿԱՆ

1. Թշնամութիւն և զաշտութիւն

Խառն խումբի համար :

2. Պանդոկի գողը

Մանչերու համար :

3. Սպիտակ տափատը կամ Ակամայ մարզիկը

Խառն խումբի համար :

4. Թատերափորձ մը (մամլոյ տակ)

Աղջիկներու համար :